

Ձի մանգաղին կորին ինք բախտը չունենք,  
 Որ այն ազուտը բայց բըշնամի ցորենից  
 Ինք ալ մանուսան ռիսով ըլլար գործակից.  
 Հընձընեցան, ձեռուեցան ալ,  
 Հասկըն այն ատոր ոսկեփայլ,  
 Ճրգմբեցան ալիւր եղան  
 Ու ամբարները լեցուեցան : —  
 Ուրախութիւն կընձնիին շատ չբըրշեց.  
 Իր պատիժն ալ շատ չբապանեց :  
 Տեսաւ դարձեալ եկեր մըշակն յանդատան  
 Յորենին հունտ բերեր կըներ վարուցան :  
 Նորարողըն նորեն անոնք ծըլեցին .  
 Իսկ մեր կընձնիին՝  
 Գարձեալ մընաց սեւերես .  
 Մինչեւ օր մ'ալ տապալին տակն ուժգնապէս  
 Ընկաւ գետին փրօուեցաւ,  
 Ու փրօան մէջ նետուեցաւ,  
 Որ ցորենէ  
 Պատրաստուած խմորն յագնիւ հաց եփէ.  
 Հացն իշխանաց սեղանն ելաւ.  
 Կընձնին մոխիր դարձաւ ու դուրս բափուեցաւ :

Նախանձէն վատ բան չըլկայ.  
 Ով ընկերոջ ձախորդութեանը վըրայ  
 Կուրախանայ,  
 Թող կընձնիին օրինակէն ուսանի՝  
 Որ ինքն է չոր կամ անպիտան աւելի :  
 Թըշնամիդ այսօր կիցնայ  
 Բայց վաղն անով գուցէ եւ եւս բարձր ելլայ .  
 Իսկ դուս արդեօք որ իցնա՝  
 Գու մոխիրէն աւելի բան մը կըլլանս :

ԲԹԱԽՈՏ ՈՒ ԻՄԱԽՈՏ.

Բրախոտ քաշողներուն ու ծախ խմողներուն դեմ շատ բաներ գրուած են թէ քարոյախօսաց եւ թէ բժշկաց գրուածքներուն մէջ, ու շատ իսկ ապացուցած թէ ինչպէս առողջութեան ու մաքրութեան դեմ գէշ ու գրուելի սովորութիւններ են ասոնք: Ծուխին արդէն հոտը, ու քաշողին խօսակցութեան մէջ բերենէն հանած անտանելի շունչը՝ բաւական է անդրադարձունելն ու եւ իցի մաքրասեր մը թէ ինչ գգուշալի մանաւանդ թէ զգուելի սովորութիւն է ձխախոտ քաշելը. բողոքնք բերած ու պատճառած հիւանդութիւններն ու ծախքը : Իսկ քրքախոտը՝ որ ձխախոտին պէս բժշկական կարծեցեալ բերեւօգտի մը համեմատ ամենաժանր անտեղութիւններ ալ ունի, բարեբաղդաբար նորելուկէն (mode) ինկեր, ու միայն ծերերուն եւ ուսումնականաց ոմանց քովն է մնացեր: Ծերերուն խօսք չկայ ըսելիք, իսկ ետքիներուն՝ աչսինքն ուսումնականաց՝ որովհետեւ հարկաւ կենրադրուի թէ որքա՞նի ազան պիտի բլլան իրենց ժամանակին, նետեւեալ հաշիւը դնենք, որ բաւական է կարծեմ զիրենք եւս կեցունենաւ. կամ գգուշացընելու քրախոտ քաշելու աղտոտ ու վնասակար սովորութենէն:

Ամեն կատարեալ քրախոտ քաշող, կըսէ Էպիշտայն գերմանացին, միջին հաշուով՝ տասը վարկեանը մէյմը կըբաշէ: Ամեն մէկ լաւ քաշելը՝ քիչ սրբելու արարողութեանցն հետ մէկտեղ հարկաւ վայրկեան ու կես մը կ'ազանանջէ: Թէ որ կարգաւորեալ քաշողի մը 16 ժամ օր տանք՝ ամեն մէկ տասը վայրկեանի վրայ մէկ ու կես վայրկեան դնելով՝ 16 ժամուան մէջ 2 ժամ ու 24 վայրկեան կըլլայ: Իսկ տասը օրը մէյմը՝ ամբողջ մէկ օր մը: Տասը օրը մէյմը օր մը դնենք՝ տարուան մէջ 56 օր ու կես կուսնենանք քրախոտի համար: Այս հաշուով՝ ենրադրելով հիմա որ մեր քրաքայծը քառասուն տարի ամբողջ այս սովորութեանս գերի եղած ըլլայ, կենացը չորս տարին անցուցած կըլլայ միայն քիչը լեցընելով եւ պարպելով:

Հապա ինչ ըսենք քրախոտի, տուփի, քաշկինակի ու լուացքի համար բրած քառասուն տարուան ընդունայն ծախքը : Որով յայտնի կտեսնուի՝ որ թէ ժամանակի եւ թէ քսակի կղպշի քրախոտը, թէ որ քիչ չղպշի ալ :

Ո՛՛Հ ՅԻՇԵՅՅԻՔ ԶՀԱՅԱՍՏԱՆ.

Յորժամ յագգային համախումբք ի տօն  
 Սիրաք առ սիրտ հըպեաւ, յաղօբս, յիղձ եւ ձօն,  
 Ոգիքդ ի հըրճուանս եւ ի սեր եւան,  
 Ո՛հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ սըգաւոր կարկամին շըբբունք,  
 Կամ գետայորդոր պաղպաշին աշկունք,  
 Յորժամ սիրտ լըքեալ հեծեձէ անձայն՝  
 Ո՛հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ ըզնորեկ ծիծուան լըսէք հիկ՝  
 Պանդըխտին անոյշ քան բնաւ դայլայլիկ-  
 Եւ գարնան ի սփիւռ աւետիք զընան՝  
 Ո՛հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ ըմպէք ջուր՝ որ ոչ հայ յերկնից,  
 Եւ ոչ յերասխայ զըլեալ սառն յուղից,  
 Կամ ոչ բըլեալ սուրբ յաղբերց Իննակնեան,  
 Ո՛հ, յիշեցէք ըզՀայաստան :

OH RAPPELEZ-VOUS L'ARMÉNIE.

Quand rassemblés pour vos fêtes nationales [et des dons,  
 Les cœurs touchant les cœurs, au milieu des prières, des vœux]  
 Quand vos âmes bouillonnent dans l'ardeur de l'amour et de la  
 Oh! rappelez-vous l'Arménie! [joie.]

Quand les lèvres en deuil se serrent,  
 Et que les yeux resplendissent sous des torrents de pleurs,  
 Quand le cœur abattu soupire en silence,  
 Oh! rappelez-vous l'Arménie!

Quand vous entendez la voix de l'hirondelle à son retour;  
 Cette voix plus douce à l'exilé que tout autre chant,  
 Et que partout se répand l'heureux présage du printemps,  
 Oh! rappelez-vous l'Arménie!

Quand vous buvez une eau qui n'est pas tombée du ciel arménien  
 Ou que n'ont pas roulée les flots cristallins de l'Araxe,  
 Ou qui n'a pas jailli des saintes fontaines d'Innaghian.  
 Oh! rappelez-vous l'Arménie!

Յորժամ հեշտարար շրնչիցեք սրդոխ՝  
 Որ ոչ անց ընդ ձեր հայրենախառն հող,  
 Կամ վարդ՝ որ ոչ հարց փրբրեալ ի տապան՝  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան:

Յորժամ լուսացոյտ յայգն ըզսար զիտեք  
 Կամ գրտուներ լերանց ձրգել ընդ երկի՝  
 Պանդնախառ, որ Մասեաց չէ ստուերն, ուարտեան՝  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Յորժամ որ խօսի ձեզ զիւր հայրենեաց,  
 Եւ սիրտն ի նորուն բարախէ փառաց,  
 Օտարամեծար մի շրլանայք յայն.  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան:

Յորժամ հայրենի յատակին ի տես  
 Հալի որ անձկաւ, կարդայ սրբտակեզ,  
 Ասե՛ ՀԱՅՐԵՆԻՔ՝ զի քաղցր են մարդկան. . .  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Յնչ երբ գառագաստ որ պարզէ յայն զե՛ն՝  
 Յորմէ անջատեալ՝ ուի փնոս տէք նըծղեն.  
 Եւ մաղբէ զերկինս՝ անդ զիպել մահուան.  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Իսկ յորժամ ի ձեր լերկրեն որ օտար  
 Դարձ ընդ հարց ձերոց առնէ սուրբ նըշխար,  
 Երջանիկ քան զձեզ, որզիք տըրտմութեան. . .  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Յնչ, ո՛հ, յնչ յաւետ երբ որ ձեր եղբայր  
 Չեզ պանդրխտակցել զայ լալեացղ ի վայր,  
 Մի՛նդ նա արկանել զաջրս ցըրտութեան.  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Օ՛հ, փարեք տարփմամբ, տուք զիրկս ըզնովաւ,  
 Երանի ում մեր՝ հայրենիս ծընաւ,  
 Ոյր բիրք լեղեմին արեւ փրբրեցան ,  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Ո գնոյն երկնիւք՝ հարց խօսեալ բզբարբաւ .  
 Նըստեալ ընդ կրնձնեան՝ ուր առնուն դաղար .  
 Եւ տըւեալ համրոյր յոր նորայն նըզան .  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Որ ի նոյն կանխեալ սուրբ եկեղեցիս  
 Եղ ձակատ՝ նոցուն յարտասուաց տեղիս,  
 Եւ զխոր կամարօք՝ լուաւ ձայն ըզնեմման .  
 Ո՛հ, յիշեցեք ըզՀայաստան :

Յնչ, ո՛հ յոչ . . . հարցեք մեր է Հայաստան.  
 Ուի վայրեղ յոր կեայք՝ քանի՛ բացական.  
 Ո՛հ, բայց ուի սրբաեղ նոյնքան հեռաստման. . .  
 Հայր. . . դուք յիշեք ըզՀայաստան:

ԽՈՐԻՌՈՒՈՒՆԵՆ.

Quand vous respirez un zéphyr doux au cœur,  
 Qui n'a point effleuré le sol mêlé des cendres de vos ancêtres,  
 Ou la rose qui ne s'est point épanouie sur le tombeau de vos pères  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Quand vous voyez les pics resplendir éclatants au soleil du matin,  
 Ou les ombres des monts se répandre vers le soir,  
 O! pèlerins, si ce ne sont pas les pics et les ombres de l'Ararat,  
 Oh! rappelez-vous l'Arménie !

Quand l'étranger vous parle de son pays,  
 Et que son cœur bat au souvenir de ses gloires,  
 Ne vous laissez pas éblouir, n'en faites pas trop grand cas,  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Quand à la vue de sa terre natale  
 Il se consume en ardents désirs, que son cœur brûlant l'appelle,  
 Qu'il vous dit combien il est doux d'avoir une PATRIE...  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Rappelez-vous, quand le voyageur déploie ses voiles vers ces [régions]  
 D'où l'homme éloigné reste toujours comme un exilé même au  
 Et qu'il prie les cieus de lui faire trouver la [sein de la gloire,  
 Oh ! rappelez-vous l'Arménie! [mort en ces lieux,]

Mais quand de votre terre natale quelque étranger  
 Revient avec des restes sacrés de vos pères,  
 Plus heureux que vous, ô fils de douleur...  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Rappelez-vous, oh ! rappelez-vous surtout, quand un de vos frères  
 Vient dans votre séjour de larmes pour partager votre exil,  
 Ne jetez pas sur lui des regards d'indifférence,  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Embrassez-le avec transport et jetez-vous dans ses bras ;  
 Heureux ! celui qui est né dans la patrie,  
 Et dont les paupières sont écloses au soleil d'Eden,  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Heureux ! celui qui a parlé la langue de ses pères sous le même  
 Qui s'est reposé sous l'orme où ils reposent, ciel qu'eux,  
 Et qui a baisé tout ce qu'ils ont touché,  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Heureux ! celui qui, matinal dans les mêmes temples,  
 A imprimé son front sur les traces de leurs larmes  
 Et qui a entendu leurs soupirs sous la profondeur des voûtes,  
 Oh ! rappelez-vous l'Arménie !

Rappelez-vous, oh ! rappelez-vous... demandez-lui où est l'Arménie  
 Et combien elle est éloignée des lieux où vous vivez ?  
 Hélas ! serait-elle aussi loin de vos cœurs ?  
 Arméniens ! Vous rappelez-vous l'Arménie ?...

CORÈNE V. GALFA.